



## Ե. ՏԱՐԻ - ԹԻՖԻ 3

ՆՈՐ ԾՐՁԱՆ 1936

ԱՊՐԻԼ - ՄԱՅԻՍ

ՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԻ ՓԱՌԱՏՈՆԸ

**Յ**անձնախումբը զոր Ամենայն Հայոց կաթողիկոսին յարգելի նուի իրակը անցեալ տարի անուանեց՝ Աստուածաշունչի թարգմանութեան հազարհինդ հարիւրամեակի փարիզահայ հանդիսաւոր տօնախոմբումը սարքելու համար Միւթիւլիթիմէի սրահին մէջ, միաձայնութեամբ համամիտ եղաւ առաջարկին զոր բերի, այս արտակարգ յորելեանին վերջնական տօնախոմբումը Սորոգոնի մեծ ամփիթատրոնին մէջ Հայոց Փրանսացի բարեկամներուն հետ կատարելու : Ֆարեկին արքեպիսկոպոս, այդ ծրագիրը զործադրելու համար կազմեց՝ Արեւելք մեկնելէն առաջ՝ աւելի սոսուարաթիւ յանձնախումբ մը, որ իր մէջէն ընարեց կարգադիր մարմին մը, որպէսպի վերջնական հանդէուը կաղմակերպէ ինչպէս եւ յդացուած էր, — հայ մշակոյթի փառաւորումը օտարներու, մաս-

նաւորապէս Փրանսական ժողովուրդի ներկայացուցիչներու առջեւ։ Այդ հանգէսը տեղի ունեցաւ քիչ մը ուշ՝ այդ բացառիկ յորելինանին տարին ըստ արժանաւոյն սրու չափով ընդլայնելով, — սրպէսզի նույիրակ սրբադանը Արեւելքի հայ դաղութիներու իր պառյար վերջացնելով կարենար զալ եւ կատարել անոր մէջ իր դերը որ էական էր. Սորպօննան տօնախմբումը կատարուեցաւ Մարտ 29ի կիրակի կէսօրէն յետոյ եւ այն շքեղ յաջողութեամբ զոր ունեցաւ հասաւ առաջադրուած նպատակին.

Պ. Լուի Մարէն, երեսովոխան, որ Հայաստան երկու անգամ ճամբորդած, հայ ժողովուրդը մօտէն ճանչցած է եւ զայն սիրող ու յարգող անկեղծ բարեկամ մըն է, նախարդ դահլիճին պետական նախարարներէն մին էր, երբ մէր խնդրանքը ստացաւ նախագահէլու այս

հանդէսին, եւ զայն յօժարակամ ընդունեցաւ «ինձի շատ մեծ պատիւ մըն է որ կ'ընէք» գրելով. գժրաղղաբար հանդէսը զուզաղիպեցաւ խորհրդաբանի արձակման եւ երեսփ. ընտրութեանց պայքարին սկզբնաւորութեան հետ. որոց կուսակցութեան մը պիտ, Պ. Մարէն Մարտ 29ի օրը հարկադրուած էր երթալ նանսի իր կուսակցութեան համագումարին մասնակցի՝ ընտրական պայքարին մէջ իրենց ընելիքը որոշելու համար: Ան իր խորին ցաւը յայտնեց չկարենալուն այդ օրը իր հայ բարեկամներուն հետ մշակութային այդ մեծ տօնը տօնելու, եւ ինքն իսկ դառաւ զինք փոխանորդողը, լաւագոյն փոխանորդողը զոր կրնար զտնել, Պ. Կտուար Սուլիէն, Երեսփոխան, Երեսփախանական ժողովի գեր-նախագահ, արտօաքին զործոց յանձնաժողովի գեր-նախագահ, Փարիզի քաղաքապետական ժողով, Երեսփոխան անդամ, Եւ հայ ազդի, հայկական դատի վաղեմի, հաւատարիմ ու անձնուէր բարեկամներէն մին: Ան հանդէսը բացաւ չերժ ճառով մը ուր անդամ մը եւս յայտնեց այն խորին սէրն ու յարգանքը զոր ունի մեր ժողովուրդին համար: Յետոյ, ես ինքս կարդացի այն երկու մեծարժէք նամակները զոր ուղղած էին այս առթիւ մեր կարգադիր յանձնախումբին մեծանուն լեզուարան եւ բաղմավաստակ հայագէտ Փրոֆ. Ա. Մէլիք եւ աշխարհահոչակ բիւզանդաղէտ Շարլ Տիլ, որոնք, մին հիւանդ, միւսը Փարիզէն բացակայիլ պարտաւորուած ըլլալուն պատճառով չկարենալով հանդէսին անձամբ մասնակցելու մեր հրաւէրն ընդունիլ, այդ նամակներով կ'արտաշայտէին իրենց կարծիքը, մին՝ հայ լեզուի ու հայ այրուրէնի վրայ (հայ այրուրէնը հուսակերպ «հրաշակերտ մը», ո եւ է բարեփոխման անկարօտ, ո'վ Արեղեան...), միւսը հայ արուեստին ու մասնաւորապէս ճարտարապետութեան վրայ խօսելով, ու խօսելով աւելի բարձր ներրողումով քան ինչ որ ըրած էր ցարդ:

Յետոյ նախագահը խօսք տուաւ Գարեգին արք. Յովսէփեանին, որ կարդաց այս առթիւ իր շարաղբած հայերէն զեղեցիկ ճառը, եւ անոր Փրանսերէն թարգմանութիւնը կարգաց Տ. Լեւոն Արսուանեան քահանան. այդ ճառին մէջ, նուիրակ սրբազնը, տօնին նշանակութիւնը անդամ մը եւս բացատրելէ յետոյ, կը յայտնէր ամենայն Հայոց Հայրապետին եւ հայ ժողո-

վուրդին չնորհակալութիւնները Փրանսական աղդին որ ստուար հայ զարութ մը հիւրընկարած է իր հողին վրայ եւ այն Փրանսացի մտաւորականներուն եւ արուեստագէտներուն որ այդ հանդէսին իրենց աջակցութիւնը կը բերէին: Ապա, կարդով խօսք ասին այս տողերը զրողը՝ «Աստուածաշունչի թարգմանութիւնը եւ հայ բանաստեղծութիւնը» նիւթին վրայ, Պ. Ն. Աղոնց, որ հմտալից ու շահեկան ճառ մը կարդաց՝ նիւթ ունենալով «Հայ Աստուածաշունչը եւ անոր պատմական տարուղութիւնը», Պ. Կապրիէլ Միլէ, Քոլէժ տը Ֆրանսի մեծանուն ուսուցչապետը, Արուեստի պատմութեան նուիրուած իր հոյակապ աշխատութիւններով հանրածանօթ եւ որուն ճառը հայ արուեստին նուիրուած զնահատականներուն մէջ ամենամեծ նշանակութիւն ունեցող աշխատութիւն մըն է, եւ Պ. Ամենտէ Կասթուէ, երաժշտագիտութեան Փրանսական ընկերութեան նախագահ եւ հայ երաժշտութեան վաղեմի բարեկամ, որ կարդաց իր սիրուն ու հիւթալից ճառը մեր ազդային երաժշտութեան եւ անոր հին ու նոր վարպետներուն, մասնաւորապէս անման Կոմիտասի մասին:

Ուսումնասիրական այս բաժնին չափ ճախ Եղաւ յայտագրին զեղարուեստական բաժինը: Տիրան Ալեքսանեան՝ Փրանսացի երեք նուրադատուներու հետ՝ նուազեց, աւելի քան երբեք նուրբ արուեստով մը եւ խոր զգացումով, իր գաշնակած չորս հայկական մեղեգիները (Խորհուրդ Խորին, Օրօր, Ալագեազ, Զով արէֆ): Մաքսուտեան արտասանեց՝ Հայու ամենաշերժ զգացումով եւ մեծ արուեստագէտի ուժգնութեամբ՝ Մորիս Ռոսթանի Տաղ առ Հայտանիւր արքի մեծանչակ զաշնակահար Լաղար - Լէվի, որ Աստուածաշունչի հոկայ բանաստեղծներն արտազրող հանճարեղ ցեղին կը պատկանի, նուազեց՝ իրեն յատուեկ վափկութեամբ ու շընորհով՝ Կոմիտասի հայ ժողովրդական պարերը, Բարխուզարեանի երկու կտորները, ու նաև Օ. Պէրպէրեանի Գիշերայինը: Օր. Հայկանուշ Թորոսեան իր վայլուն ու թրթոսւն տաղանդն անդամ մը եւս արժեցուց՝ երգելով, նուազարանային հնդեակի մը ընկերակցութեամբ, Կոմիտասի զեղեցկազոյն զործերէն՝

Տեր ողբրմեան, կալի երգը եւ լուսնակն անուշը: Պ. Պէն-Ապա, Փրանսացի հրէացեղ երիտասարդ երդիչ մը, Օր. Մ. Բարայեանի լաւագոյն աշակերտներէն մին, Հայու հարազատ չետառով ու դդացումով եւ ամենանուրը արուեստով երգեց Կոմիտասի Սիրոս նման է եւ Զինար ես կեռանալ մի հրաշալի երգերը: Տիկին Արշալոյս Սարգիսեան խորին յուզմունքով եւ զեղեցիկ առողանութեամբ ինչպէս միշտ, արտասանեց Ատոմ Եարձանեանի Սուրբ Մեսրոպէն հատուած մը եւ Վահան Թէքէեանի Եկեղեցին հայկականը, եւ Պ. Նուրհան Մարգարեան, Երիտասարդ գերասանը որ լրջօրէն կը պատրաստուի Փրանսական թեմին համար եւ որ սահմանուած է զեղեցիկ ապագայի մը, արտասանեց՝ Փրանսական ամենահարազատ հնչումով եւ բնապիրներու խոր ու փափուկ ըմբռնումով, Հայ ժամանակակից բանաստեղծութեան գոհարներէն երեքին, Խասհակեանի Հայրենի ծուլիքին, Յ. Թումանեանի Լուսաւրչայ կանքեղին եւ Զարենցի ես իմ անուշ Հայաստանին Փրանսերէն թարգմանութիւնը: Սիփան - Կոմիտաս երգչախումբը, ճարտար զեկավարութեամբ Պ. Արայ Պարթեւեանի, երգեց Ո՛վ մեծասինչը, Կոմիտասի գաջնաւորումով, Հայաստան՝ Վարդան Սարգսեանի գաշնաւորումով եւ Կոմիտասի, Գրիգոր Սիւնիի, Սպ. Մելիքեանի, Արայ Պարթեւեանի, Համբարձում Պէրպէրեանի կտորները: Տիկին Սըկոն - Վէպէր, որ յօժարակամ խոստացած էր զալ արտասանել Վարուժանի Հայրենի լեռներուն Փրանսերէն թարգմանութիւնը, (որ արդէն արտասանուած է 1916ին Սորպոնի նոյն մեծ ամփիթատրոնին մէջ՝ առկին Մորենոյի բերնով) ծանր կրիփէ մը տկարացած ըլլարով՝ չկրցաւ այդ հաճոյքը մեղի պարզեւել ու յայտնեց սիրուն նամակով մը՝ որ կարդացուեցաւ՝ իր զգացած ցաւը:

Ներկայ խուսնամբոխ բազմութիւնը, ուր Փարիզի Հայ զաղութին հետ, կային եւ բաւական թիւով Ֆրանսացիներ (զօրավար Պրեմոն, զօրավար Շարտինեի, զոր «Շարփի»ի փոխակերպած էին Հայ օրաթերթերը՝ այդ սիալին մէջ սրտաշարժ համերաշխութեամբ մը, Պ. Ֆրետէրիք Մաքլեր, Հրամանատար Պընուատ'Ազի, Պ. եւ Տիկին Մարտէլ Փան եւ այլ մտաւորականներ, լրագրողներ, եւն. եւն., եւ ուրիշ օտարներ (լրացի, ոռու, զուիցերիացի,

եւն.) , խանդավառ ընդունելութիւն ըրաւ ճառարուն ու զեղարուեստական բաժնին:

Փրանսական կարեւորագոյն թերթերէն, Թան, Մարէն, Փրբի Փարիզիէն այս հանդէսին բավանդակութիւնը ամփոփող տեղեկատութիւն մը հրատարակեցին, ու Լա Ֆրանս Միլիքէր օրաթերթին մէջ լոյս տեսաւ զօրավար Պրեմոնի ընդարձակ մէկ յօդուածը, ուր ամենաջերմ բացարութիւններով կը դրուատէ Հայ աղգը, անոր մշակոյթը եւ այդ մշակոյթին պանծ ացումը եղող այս հանդէսը: «Մէ՛ծ օր, կ'ըսէ իր վերջարանին մէջ, այդ դժբաղդ Հայ ժողովուրդին համար, որուն արուեստագիտական հանձարը եւ մտաւորական մշակոյթը անվիճելիորէն ի վեր հանուեցան այդտեղ»:

Այդ օրը, այդպէս, Եղաւ փառքի օր մը Հայ գարաւոր ու զեղեցիկ մշակոյթին եւ զայն ստեղծող, պահպանող, ընդլայնող ժողովուրդին համար: Հայերը որ ներկայ էին այդ հանդէսին, անկից մեկնեցան աղնիւ հպարտութեամբ մը սրտապնդուած եւ սիովուած 1):

1) Այդպիսի նշանակութիւն եւ տարողութիւն ունեցող ուրիշ հանդէսներ Փարիզի մէջ Մարտ 29ինէն առաջ միայն երկու անգամ տեղի ունեցած են. — 1916ին, դարձեալ Սորպոնի մեծ ամփիթատրոնին մէջ, եւ 1900ին Վուլիլի թատրոնին մէջ: 1900ինը Համբաւեան կոտորածներու զոհ բազմահազար հայ որբերուն ի նըպաստ ցերեկոյր մըն էր, ուր Քոմէտի Ֆրանս-Ազի մեծագոյն դերասանները հայազգի Պոլիկոտսին նուիրուած Քորնելյեան երաշակերտէն արարուած մը խաղացին, ուր տիկին Սրկոն-Վէպէր, տը Մաքս հայ բանաստեղծութեանց Փրանսերէն թարգմանութիւններ արտասանեցին, Քոլիէն երէց, Ռեժան, Անրուան, տիկին Սիւզան Տէփրէ եւ այլ մեծանուն արտեստագիտներ՝ իրենց սրտապին մասնակցութեամբ պատուեցին հայ ժողովուրդը: Անարու Ֆրանս կարդաց իր զեղեցիկ էջը հայ որբերուն վրայ: 1916ին հանդիսաւոր մեծարանի մըն էր որ հայ մարտիրոս ու հերոս ժողովուրդին, «փոքրիկ դաշնակից »ին կը մատուցուէր Փրանսացի հայասէրներու կողմէ որ կազմակերպութեան պատասխանա-

Եթէ զտնուեցան այդպիսի հանգէսի մը մաս-  
սին ինչ ինչ փարիզահայ թերթերու մէջ ծիծա-  
ղելի խծրծանքներ ձափուռող քանի մը իմաս-  
տակներ, Հոյակապ ծաղկառանի մը վրայ ի-  
րենց աննշմարելի մնառութիւնը զետեղել ջո-  
նացող ձանձի իրենց զերն է լոկ որ կատա-  
րած եղան, զեր որ միմիայն այդ միջատնե-  
րուն կը մնասէ :

Կազմակերպիչ յանձնաւողովք մտալիք է  
գրքոյիշ մը մէջ ամփոփել այդ մեծ հանդէսին  
մէջ արտասահմառնեց ճառերուն Փրանսերէն բնա-  
դիրն ու Գարեգին սրբազնի ճառին Փրանսերէն  
թարգմանութիւնը : Անահիտի ներկայ թիւին  
մէջ կը հրատարակեմ այս վերջնույն հայերէն  
բնադիրը և միւս ճառերու, ինչպէս և Մէյերէի  
և Տիլի նամակներուն հայերէն թարգմանու-  
թիւնը :

U. S.

տուորինը ստանձնած էին (թէեւ Հայ մըն էր բուն յգացողն ու սարքողը), եւ հոն խօսի կ'առ-նէին Տէշանել. Անարօլ Թրան, Արբայ Վէրեր-լէ եւ հանրային կրթութեան նախարար Փօլ Փէնլըվէ. Տիկին Մայլ, Տիկին Մորենօ, Տիկին Սրկոն-Վեպէր, Խվոն Տիւկու, Պ. որ Մաքս, Ռոժէ Կայեար, Քումէտի Ֆրանսէզէն, կ'արտա-սանէին հայ բանաստեղծութեանց Փրանսիսքէն քարգմանութիններ. *Աքուա Քանթօրօսի* Քր-րանսական երգչախումբը կ'երգէր Վէնսան տ'ինտիի դեկավարութեան տակ եւ Ալեքսան-եանի մասնակցութեամբ՝ Կոմիտասի եւ Ալեք-սանեանի դաշնակած հայ մեղեդիններ. Տիկին Արմէն Օհանեան կ'արտասանէր իր *Ա. լա Ձրանս* զեղեցիկ արակ եերթուածք. Փարիզի Մեծ Օ-փերայի երգիչ մը, Սիւլիվան, կ'երգէր մեր *Հայոստանը*, Մորիս Պուէի ձեռնով Փրանս-քենի վերածուած. Օր. Մարգարիտ Բարայեան կ'երգէր հայ ժողովրդական երգեր: (Այդ օր-ուան յայտագրին բոլոր տարրերը, նաև, բա-նաստեղծութին եւն ամփոփուած են զրբոյկի մը մէջ որուն տիտղոսն է *Hommage à l'Arménie*):

ՃԱՌ Պ. ԵՏՈՒԱՐ ՍԱԿՆԻՔ

Ա. Հարթ, տիկիններ, պարոններ,  
Նիստը բացուած է:

Ու այս նիստի նախագահի իմ առաջին  
պարտքս է յայտնել խորին ցաւը բարեկամիս՝  
նախակին նախարար Լուի Մարենի: Կեանքի մէջ,  
յաճախ, մեզմէ ամէն մէկուն համար, կան այ-  
լաղան պարտականութիւններ եւ ամենէն հաճե-  
լի պարտականութիւնը չէ որ ժարդ պատ է  
ընտրելու: Անսպասելի կերպով մը, որ եւ զար-  
մացուց Փրանսական հանրային կարծիքը, ընտ-  
րական շրջանը Ֆրանսայի մէջ բացուեցաւ շատ  
աւելի կանուխ քան ինչ որ կը կարծէինք, այն-  
պէս որ Պ. Լուի Մարեն, իբր ժողովուրդի բա-  
րի ու հաւատարիմ ներկայացուցիչ, ստիպուե-  
ցաւ մեկնիլ իր Մէօթ-է-Մողելի նոհանովը և  
այսօր նախահ զանուելու է:

Կարտույթայում իր կողմէ ոչ թէ ժակերեսային ցաւ ու չքմնդանք, այլ իր բոլոր սրբովը՝ որ գիտէք թէ մնձ է և հաւատարիմ, զգացուած յուսախարութիւնը այսօր ձեր մէջ շդանուելուն :

իմ երկրորդ պարտականութիւնս, զոր կը կատարեմ — կը խոսափանիմ — չառ աւելի փութեառութեամբ, իմ մեծարանքս մատուցանել է Տ. Գարեգին արքեպ. Յովսէփիեանին, որ եկած է այս տօնակատարութիւնը պատուել իր ներկայութեամբ և որ ներկայացուցիչն է մեր մէջ Հայաստանեայց Եկեղեցւոյ ծայրադոյն պատրիարք և ամենայն Հայոց կաթողիկոս Նորին Սբութիւն Խոռոչն Ա. Ի.:

ՄԵնք անցուցտ զգածուած ենք, — նոյն իսկ  
մԵզմէ անոնք որ արտաքին են և առարկայա-  
կան — այն մատածումէն զոր նորին Սրբու-  
թինն ունեցաւ տօնել տալու, 1934ի աշունէն  
1935ի աշունը, Հայկական Սփիռոֆի իր եղրայր-  
ներուն, իր հոգին մէջ, Հրաշալի տարեկարձը,  
Հաղպահին հարիւրամնակը Առուածաշունչի  
Հայ թարգմանութեան: Կ'ողջունեմ ուրեմն ան-  
հուն յարգանքով և երախտազիսութեամբ ա-  
նոր ներկայացոցինք մեր մէջ (բուռն ծափա-  
հարութիւններ):

Այդ յորելեանական տօնակատարութեանց  
երր վերջարան, Փարիսի հայ գաղութը ընա-